

ԻՐԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

Ս. Է. ՈՒԱՅԹԵՔԸՐ



Յնասիրենք Յիկզբի Մասին
և
Փաստեր Աստուծայ Դոյուքիան



Ս. Թովմայի փաստարկութիւնը կը պահանջէ այն ատեն մեզմէ որ տեսնենք թէ ինչ կը պատահի շղթայի վերջաւորութեան: Կը շարունակէ՞ բարձրանալ մինչև ժխտական յախտենականութիւն մը թէ վերջ կը գտնէ որոշ ատեն մը: անցեալին մէջ: Ս. Թովմա դժուարութիւն ունէր փաստելու որ շղթան չի կրնար անվերջանալի անցեալ մը ունենալ, այլ պէտք է որ սահման մը ունենայ. այսօր, այս դժուարութիւնը կը մարի ինքնին, քանի որ շղթան որեւէ կերպով չի կրնար երկարիլ դէպի ետ՝ ստեղծագործութենէն առաջ: Այստեղ խոյս կու տանք նետունի տիեզերքի կանոնաւորութենէն եւ, ինչպէս Ս. Թովմայի նախնական փաստին մէջ, պատճառներու շարքը կը վերջանայ Աստուծոյ մէջ:

Փաստարկութեան մէջ, այնպէս ինչպէս կը ներկայացնեն զայն առ հասարակ, գոր-

ծածուած լեզուն կ'հնթադրէ պարագան, որ ամէն արդիւնք ունի միակ պատճառ մը եւ ամէն պատճառ՝ միակ արդիւնք մը, այնպէս որ պատճառներու բոլոր շղթաները պարզ միագիծ շարայարութիւններ են: Եթէ նկատի առնենք հիմա այն իրողութիւնը թէ արդիւնք մը կրնայ յառաջ գալ բազմաթիւ պատճառներու գործակցութեամբ, ինչպէս նաեւ թէ միակ պատճառ մը կրնայ ծնունդ տալ մէկ արդիւնքէ աւելին, պատճառներու շղթաները կրնան ճիւղաւորուիլ եւ մէկը միւսին կապուիլ: Բայց քանի որ օրէնքը կը պահանջէ նաեւ որ պատճառը կանխէ արդիւնքը ժամանակին մէջ, անվիճելի է որ փաստարկութիւնը չ'ազդուի չ'ապէս: Բաց աստի, փաստարկութիւնը չի պահանջեր որ պատճառներու բոլոր շղթաները, երբ հետեւինք անոնց դէպի անցեալ երթալով, բոլորն ալ վերջանան նոյն կէտին մէջ. ուրիշ բառերով, ան չի տանիր անպայմանօրէն այն եզրակացութեան որ տիեզերքը իր պաշարը ամբողջութեամբ ստացած է մէկ յանձնումով, ստեղծագործութեան ժամանակ, եւ թէ անկէ ազդին որեւէ բան չ'է ստացած: Այսպէս՝ չ'արդարացնիր Ժ. զարու աստուածաբան Նետունաներու տեսութիւնը թէ աշխարհի դրութիւնը բացարձակապէս փակ դրութիւն մըն է եւ զարգացած է զուտ մեքանիստական օրէնքներու համաձայն, այնպէս որ պատմութեան բոլոր դէպքերը կանխէ որ պարտութեան քաղաքի կանխորոշումին մէջ, առաջին վարկեանէն: Ընդհակառակը, բնագիտական մտածողութեան արդի ուղղութիւնը — ինչպէս կ'երեւի պատճառականութեան սկզբունքի մասին բուածէն — կը հակի այն գաղափարին թէ, բնագիտութեան մարդին մէջ կայ մշտական շարունակութիւն մը միջամտութիւններու եւ նոր ստեղծումներու: Տիեզերքը շատ հետու է ըլլալէ զուտ մաթեմատիքական հետեւանք մասնիկներու շարուածքին ստեղծագործութեան պահուն եւ է միջավայր մը շատ աւելի հետաքրքրական եւ բնդուն դէպքերով քան ինչ որ կանխասահմանութեան կողմնակից մը կրնայ երեւակայիլ:

Բնագիտութեան առարկայ դաշտէն ներս պէտք է որ տիրէ որոշ կանոնաւորութիւն մը, որուն վրայ հիմնուիլը հաստատելու

եպիսկոպոսութենէ անկախ գիծ մը չ'ըլլար, այդ քանկերը Եպիսկոպոսներու և Կաթողիկոսներու անուններէ կազմուած պիտի ըլլալին: Մինչ իրողութիւնները բոլորովին հակառակը կը հաստատեն, և այս իրողութիւնները պատմականապէս ալ ճիշդ են դեռ Դուրիսեցիի պատմագրած ժամանակներու մէջ:

Արատալուած Լոյս Շարքաբերէն, 1906
(Սնայեայր յաջորդի՝ 16)

համար գործակցութիւն մը անցեալին, ներկային եւ ապագային միջեւ. սակայն այս կանոնաւորութիւնը տիեզերական եւ համատարած չէ, որովհետեւ աշխարհը շարունակ կը հարստացայ նոր տարրերու բարձրացումով: Ենթադրուած է որ կրնայ կապ մը գոյութիւն ունենայ, մեզմէ ան-
 ծանօթ, կանոնաւորութիւններուն եւ միջամտութիւններուն միջեւ: Գ. Ս. Իրիս, ամերիկացի փիլիսոփայ եւ մաթեմատիկոս, կը մտածէր որ բնութեան օրէնքները եզրաշրջական ընթացքի մը արդիւնքն են, ներքին սովորութիւններու հիմնաւորում մը, այսպէս ասած, անկենդան նիւթի աշխարհէն ներս: Բայց ինչ որ ըլլայ, կերպը, որով կանոնաւորութեան եւ նորութեան երկու գիծերը միաժամանակ կը տեսնն եւ միեւնոյն ատեն Ֆիզիքական եւ հոգեբանական մարզերուն մէջ, միգր հիւսցում եւ վերացում կը պարտադրէ:

Գ Լ Ո Ւ Խ Խ.

ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆԵՐՈՒ ՈՒՂԻՆ

Վերածնունդէն սկսեալ, դասականներու դիրքը արտաքին աշխարհին հանդէպ կը տարբերէր ընդհանուրին դիրքէն Նշելի չափով մը, այսինքն թէ դասականները կը փորձէին դէպքերու ետին ըմբռնել նպատակը, մինչդեռ հետագայ Տիգր ուղղուած եղաւ դէպի յայտնումը օրէնքներուն փոխանակ նպատակներու, ինչպէսին՝ փոխանակ ինչուին, եւ մերժեց օրինաւոր յաւակնութիւնը հասկնալու իր իսկ կատարած զիտերուն խոր իմաստը: Գիմելով արիստոտէլեան վարդապետութեան հինգ տեսակի պատճառներուն, կարելի է ըսել որ արդէ տեսական բնագիտութեան մէջ՝ Ֆիզիքական դէպքերու ներգործող եւ ձեւաւորող պատճառները լուծուեցան, եւ որոշ չափով խառնուեցան մաթեմատիքական տեսութեան մէջ, վախճանական պատճառի մը գոյութիւնը անգիտանալու աստիճան: Այս տարբերութեան լոյսին տակ՝ ԺԳ. եւ Ի. դարերու միջեւ, պէտք է որ նկատի առնուի հինգերորդ ուղիքն, փաստը՝ եզրակացուած կանոնաւորութիւնէն, նպատակէն եւ պաշտօնէն:

Ս. Թովմա կը մեկնի այն ենթադրութեանն որ անկենդան աւարկաները, ինչպէս են անոնք, որոնցում կը զարդի բնագիտութիւնը, կը շարժին որպէս թէ նպատակ մը հետանդէին: Որմէ կը հետեւցնէր թէ պէտք է որ անոնք կառավարուած ըլլան իմաստուն էակի մը կողմէ, զոր կը նոյնացնէր Աստուծոյ հետ: Այսօրուան բնագիտութիւնը չ'ընկեր այլեւս Ս. Թովմայի ենթադրութիւնը. եւ կը թուի հետեւաբար որ պէտք է նոյն փաստարկութիւնը զարգացնել մեկնելով տարբեր տեսանկիւնէ մը: Գտնելու համար մեկնակէտ մը այս վերականգնումին համար, պէտք է նկատի ունենանք ինչ որ, արդէ տեսողութեամբ, միջնադարեան գաղափարին տեղը զբաւեց:

Կ'ընդունինք այսօր, եւ մեր նախնիքներէն աւելի, թէ գոյութիւն ունի կանոնաւորութիւն, դրութիւն, կարգաւորում, պատշաճեցում իրերու, բնութեան մէջ եւ անոնց յարաբերութիւններուն մէջ իրարու հետ. աչքը, օրինակի համար, բարձրօրէն կազմակերպուած եւ պատշաճեցուած է տեսողութեան: Ինչ կը վերաբերի կանոնաւորութեան, մեր ծանօթութիւնը անհունօրէն աւելի մեծ է քան ինչ որ էր ԺԳ. դարուն, որովհետեւ հասած ենք իմացքին մաթեմատիքական կազմակերպութեան մը որ ամբողջ տիեզերքը կ'ընդգրկէ: Սշխարհը դրութիւն մըն է ուր կարելի է նախատեսութիւններ կատարել, գոստոս մը եւ ոչ քոսոս: Փորձառութեան միջոցով յայտնուած եղելութիւնները բունականութեան դրոշմը կը կրեն. մաթեմատիկական որ կը ներկայացնէ վերացական մտքի ամբողջ դրութիւն մը, ի վիճակի է լուծելու բնագիտութեան թանձրական բոլոր խնդիրները:

Միջնադարեան եւ արդիական իմացքներուն միջեւ, սակայն, չկայ այնքան մեծ տարբերութիւն որքան կ'երեւի առաջին ականարկով: Ըսել որ բնական աւարկաններ, առանց որ ճանաչողութեան կարողութիւնը ունենան, կը գործեն որպէս թէ նպատակ մը հետապնդէին, ի վերջոյ ձեւ մըն է պարզամիտ եւ պատկերաւոր՝ բսելու թէ անոնց ընթացքը առանց օրէնքի չէ, ոչ ալ պատահականութեան լրուած, այլ կառավարուած ճշգրիտ կանոններով. եւ Ս. Թովմայի փաստարկութեան նպատակին տեսակէտով,

առաջին ենթադրութիւնը բանաձեւելու երկու կերպերը նոյն արժէքը կը ներկայացնեն: Մաթեմատիքական օրէնքը մտքի իմացք մըն է. եւ մեկնելով մաթեմատիքական օրէնքէն, անհեթեթութիւն չէ եզրակացնել որ գոյութիւն ունի միտք մը, նման մեր մտքին, նիւթական բնութեան մէջ կամ ետին. գոյութիւն ունեցող կարգը կամքի արդիւնք է. եւ այս հետեւութիւնը կ'ընենք հիմնուելով խստօրէն նոյն պատճառներուն վրայ, որոնցմէ կ'եզրակացնենք մտքի մը եւ մտադրութեան մը գոյութիւնը մարդկային միւս էակներուն մէջ: Երբ կը մտածենք զՍոփոսի միութեան, ներդաշնակութեան եւ անկախութեան մասին եւ անոր մասերու գործակցութեան մասին, կը տարուինք մտածելու որ ան գոյութիւն ունի հասկընալի նպատակի մը համար: Աշխարհի մը մէջ որ արտայայտութիւնը չըլլար մտածողութեան մը, գիտութիւնը ընաւ ծնիլ պիտի չկարենար:

Բաց աստի, Ս. Թովմայի համար անծանօթ այն իրողութիւնը որ նոյն մաթեմատիքական օրէնքները ի զօրու են ամբողջ զՍոփոսի համար, որ վերջինս, ըստ գիտութեան, կազմակերպուած է մտերիմ եւ տրամաբանական ձեւով, կը տանի այն եզրակացութեան թէ միակ միտք մըն է պատասխանատուն ստեղծագործութեան. այնպէս որ արդի գիտութիւնը, մօտենալով Աստուծոյ իմացքին այս կերպարանքին մէջ եւ մերժելով բազմաստուածութիւնը, կը հայթայթէ կարեւոր հետեւութիւն մը Ս. Թովմայի փաստին:

Այլ բառերով արտայայտելու համար փաստարկութիւնը, ինչպէս որ գիտենք թէ մեր մարմինէն տարբեր մարմիններ գոյութիւն ունին եւ որ այս մարմինները կը գոյացնեն նիւթական աշխարհը, այնպէս ալ կ'ընդունինք որ կան մեր մտքէն տարբեր միտքեր եւ մասնաւորաբար որ գոյութիւն ունի միակ միտք մը, մերինին նմանող, որուն գործողութիւնները կը յայտնուին անկենդան նիւթի վարմունքին մէջ՝ բնութեան օրէնքներուն մէջ եւ որ այս միտքը մէկ է ամբողջ տիեզերքին համար, որուն ամբողջութիւնը, այսպէսով, կը վերածուի մութիւն: Կանոնաւորութենէն հետեւցըւած փաստը այսօր աւելի ամբողջական է,

լայն եւ պատկառելի քան այն ձեւին մէջ, ինչպէս ներկայացուցաւ ան ԺԿ. դարուն:

Մինչեւ այստեղ, փաստարկութիւնը չի զանազաներ գերանցող կամ ներգոյ միտքին միջեւ, աստուածականութեան եւ համաստուածութեան միջեւ: Բայց այստեղ եւս, արդի գիտութիւնը կու տայ ճշմարտանիշ մը որ Ս. Թովմայի տրամադրութեան տակ չէր գտնուեր. եթէ գիտենք թէ տիեզերքը չի կրնար գոյութիւն ունեցած ըլլալ անսահման ժամանակով մը, անցեալին մէջ, բնութեան այժմեան օրէնքներու տիրապետութեան տակ — այլ բառերով, թէ պէտք է որ ստեղծագործութիւն մը եղած ըլլայ — եւ, բաց աստի. եթէ գիտենք որ պիտի գայ օր մը, ուր, ֆիզիքական պատճառներով, կեանքը անկարելի պիտի ըլլայ, այս իրողութիւնները անհրաժեշտ կ'ընեն ենթադրել որ Աստուած կապուած եւ պայմանաւորուած ըլլայ աշխարհով մը, որուն ծննդեան եւ մահուան ժամանակները ճշգրտած ըլլան: Եթէ որոշ միջոցով մը Աստուած անքանց քան համոզուած ենք այն համոզումին որ Աստուած գոյութիւն ունի, արդի տիեզերագիտութիւնը մեզ կը տանի աւելի անդին, այն եզրակացութեան՝ որ Ան պէտք է ըլլայ, գոնէ մէկ երեսով, տիեզերքէն անջատ:

Քանի՞ կ'առարկէր Ս. Թովմայի փաստին դէմ թէ ան իբրեւ ընդունուած կը դաւանի սկզբունքներ եւ զաղափարներ՝ որոնք ի զօրու են աշխարհի մէջ եւ զանոնք կը կերարկէ ամբողջ տիեզերքին, ենթադրելով որ անոնք ի զօրու են աշխարհէն անկիւն: Պատկերելու համար այս կէտը, կարելի է հարցնել ինքզինքին աշխարհի մէջ որեւէ առարկայի համար թէ ինչ դիրք կը գրաւէ, սակայն կարելի չէ հարցնել թէ ինչ է աշխարհի դիրքը իբրեւ ամբողջութիւն. պէտք է զգուշանալ «անդրանցող տրամախոհութեան խարող նկարագրէն»: Փաստարկութեան նոր ձեւը նուազ ենթակայ է այս առարկութեան. արդարեւ, ան նախ կը յայտնաբերէ Աստուած մը աշխարհի մէջ եւ յետոյ, երկրորդ հանգրուանով մը, այսպէս ասած, զ(Ան կը բարձրացնէ աշխարհէն վեր:

Թրգմ. ՇԱՀԷ ՎԱՍԻՍԿԵՏ

(Վերջ՝ 1Ծ)